

Ասոր նման փորձ մըն ալ տասներհինգ տարի առաջ Անգղիոյ մէջ եղած է կրսեն : Մահուան դատապարտուած մարդու մը խոստացեր են որ զինքը կախելու տեղը հանդարտ մահուամբ մը մեռցնեն . աջուրներդ կը կապենք, երակներուդ մէկը կը բռնանք ու կը բողբոջենք որ բոլոր արիւնդ վագէ, այնպէսով կը մեռնիս ըսեր են : Աջքին առջեւը ամեն պատրաստութիւն տեսնելէն ետեւ , աջուրները կը կապեն , բոխիկն ալ կը ձեւացնեն որ իբր քէ գործողութիւնը պիտի սկսի . բայց արեան տեղը ջուր կը վազցընէ՝ բարակ երակէ մը հանելու կերպով : Դատապարտուելը միտքը դրած ըլլալով որ արեանը հետ կեանքն ալ երբայու վրայ է , քանի մը ժամէն ետեւ հոգին փչեր է , եւ իր երեակայութիւնը միայն եղեր է մահուանը պատճառ : »

Ուրիշ օրագրի մը մէջ ալ այսպէս գրուած է .

« Խտայիլոյ Ֆիորենցա քաղաքին մուրացկաններու աղքատանոցը մաղձախտ ընկեր էր ու սոսկալի ջարդ կընէր խեղճերուն մէջ : Վերատեսուէր յանկարծակի ձայն մը տարածեց մէջերին քէ հիւանդութիւնը դադրեցաւ (քէպէտ եւ օրէ օր սաստկանալու վրայ էր) . ալ հիւանդ չկայ ըսաւ , ուստի կուգեմ աղքատներուս փառաւոր հարկիք մը ընել որ ուրախանան : Մէկէն ի մէկ աղքատանոցը հարսնիքի տուն դարձաւ . նուագարան , խաղ , պար , կերուխում , ամեն բան տեղն էր : Երկրորդ օրը մէկ հոգի մըն ալ չեղաւ որ մաղձախտէն բռնուի . այս ալ յայտնի ապացոյց որ վախը այն սոսկալի հիւանդութեան գայրանալուն շատ մեծ օգնութիւն կընէ :

ՄԻՋԵՐԿԻՐԵԱՅ ԵՌՈՎ ՅԱՓԻՐԿԷՒ.

Ափրիկէի մէջտեղուանքը անձանօք լեռներ դաշտեր ու լճեր ըլլալուն մինչեւ հիմա տարակոյս չկար , բայց չէր կարծուեր որ ծով ալ գտնուի : Այս տարի Ռեպման անունով ճանապարհորդին ապրիլի մէջ գրած նամակներէն կը տեսնուի որ հասարակածին ու լայնութեան 10° աստիճանին մէջ ծով մը կայ այնչափ մեծ որ Սեւ ծովէն երկու անգամ աւելի մեծ է : Այս բանիս կը վկայեն եղեր նաեւ տեղացիք . իսկ եւրոպացի ճանապարհորդները մինչեւ հիմա կարծած կըլլան քէ այն կողմերը տեսնուած ջրերը այլ եւ այլ լճեր կամ ծովակներ են , մէկ ծով մը չեն :

ՍԵՆՏԵՐՈՒՄԻԱՆ ԱՌԻՍԵԱՅ ԱՍԵՆ ՄԵՌՆՈՂԱՆԵՐՈՒՆ ԹԻԻԷ :

Ռուսաց սպարապետ Կորչաքով իշխանը կը վկայէ քէ պաշարման վերջի ամսոյն մէջ՝ իր կողմէն՝ պաշարողներուն նետած ռումբերէն օրը 500 ու մինչեւ 1000 հոգի կը մեռնէ ու կը վիրաւորուի եղեր : Անգղիացոց ու Դաղղիացոց կողմէն մեռածներուն ու վիրաւորներուն թիւը տասը հազարի կը հասնէ , ուր հազարը զաղղիացի սեպելով . իսկ Ռուսաց կորուստը քսան հազարի չափ եղած է կըսեն : — Ըսել է քէ այն դժբաղդ քաղաքը շէն եղած ատենը որչափ բնակիչ որ ունէր՝ անկէջ աւելի մարդ ջարդուեր է իր կործանման ժամանակը : Ի՛նչ սոսկալի հարուած է եղեր պատերազմը մարդկային ազգիս :

ՍՈՒՐԷԱՆԴԱԿ ՄԱՍԵԱՅ ԱՂԱՒԻՆՈՅ :

Առ. Պ. Մ. ի Կ. — Մլոկներու (փայտօղիներու) դեմ ամենէն որ ննարուած դեղը Պարոն Թեմաա անունով հռչակաւոր բնագետին Գաղղիոյ ճնմարանին մէջ ամսոյս Յին Խառաքար կանն է . այսինքն սապոնի ջուր , կամ ջրի մէջ եփած սապոն : Այս ջուրը պաղ պաղ լեցընես մլոկներուն վրայ՝ կը ջարդուին կըսէ , բայց անիծներն ալ ջարդելու համար՝ եփ եփ լեցընելու է փայտերուն ճեղքերը :

Առ. Պ. Ա. ի Կ. — Հանգէս Արեւելոց (Revue de l'Orient) ամսագրոյն սեպտեմբերի տետրակին մէջ նրատարակած հայերէն արձանագրութեան ու անոր մեկնութեանը վրայ յաջորդ բիւրեռէս մեկուն մէջ պիտի խօսինք :

— Նոյն ամսագրոյն հոկտեմբերի տետրակին մէջ տպուեր է Վատօղապետ Տառնան Ամիրային Փարիզու արքեպիսկոպոսին մատուցած գրուածքը Հայաստանեայց Եկեղեցւոյ դաւանանքին վրայ :

— Հնդկաստանի ճառաւ կղզւոյն հայկազն բնակիչներէն ազգասեր եւ ազնիւ Պարոնայր՝ Մկրտիչ Յ. Եղիակիմեան , Մկրտիչ եւ Աւետ Կարապետ Միրզայեան՝ այս տարւոյս օգոստոսի Յին առ. մեջ գրած նամակին մէջ այսպէս կըսեն .

« Ի հասանել պատուական Մատիս եւ Արշալոյս լրագրացն
« Ի ձեռս մեր՝ բերկրութեամբ ընթերցաք ի նմա... զանխոնջ
« աշխատասիրութիւն սրբութեանդ առ ի լուսաւորութիւն
« յիմաստս գիտութեանց սիրելի Ազգիս մերոյ : Ընդ որս եւ մեք
« երախտապարտ զգացողութեամբ փութացաք ի ձեռն բոլորոյս
« շնորհակալուս ի ձեռք ինեղ... Ուստի եւ մեզ յոյժ ցանկալի
« է բաժանորդս լինել ամսատետրակին ձերոյ՝ Մատեանց
« Աղաւանդ... »

— Ամսագրոյս դիբքը փոխելու դիտաւորութիւննիս առ այժմ ուշացուցինք՝ յորդորանօք բարեսեր ընկերազնեաց . անոր տեղը գո՛ւ պիտի ըլլանք՝ լուսանցքը միայն պզտիկցընելով :

— Տարւոյս վերջի բոլորն մէջ մեր ընկերազնեաց անունները պիտի տպուին՝ այրութենական կարգով :

Propriétaire-gérant : A. LACHAT.

Ի ՓԱՐԻԶ , Ի ՏՊԱՐԱՆԻՆ ՎԱՆՏԵՐԻ :

PARIS. — IMPRIMERIE WALTER, RUE DONAPARTE, 44.